

Եր քովն շըռի մը լսեց : Նշան ըրաւ Մարիամին՝ որ  
եւ մութ կերպարանը մը տեսաւ՝ որ գետնի վրայ  
կամաց կամաց սողանվ յառաջ կւ դար :

“Ո՞չ է, Հարցուց Մարիամ եւ ատրճանակն  
ուղղեց :

"Հարթիւրապետ, հարթիւրապետ, կը փսխսար  
ձայն մը, ազատ ենք: Պատերազմնողք մեր գնդին  
հետ պատերազմի մէջ են, զմեզ թող տուին:

Ի՞սպանաց ոչ առանց ձեզի, հարիւրակետ, որ կը կնեց ուրիշ զինուորի մը ճայնը, որ Գրանսուայի ետք է գույքը:

“Զքել զ երդ պիտի տանինը, ըստ առաջին՝ նը, իթք հարթուր քայլ յառաջ երթ անք վտանգէ պատահ ենք. փաստ ինք մարտապարին վերջին սահմանին վայ ենք: Անտու մեր դժոնուած դիմուր դիմուց, եւ կըսէ թէ քի մ'եացը Պատրիարքունուք պիտի է որ փախուած տան:”

Այս միջնին միւս երկու զինուոքը ալ գուրս  
ելամ, և Անդրէ իւ մակերն խօսն Հաստատեց:  
“Եթէ ձախիկողն երթաց, ըստ, իր ծառանար բեր-  
դին եւ զարարավալողաց գծէն անդին անցնիէն  
ետեւ՝ ամմիջապէս գաղղական բանակին ետեւը  
կը լսաք,”

“Կրնա՞ք քալել մեր վրայ յենլով, հարցուց Քրանտուա հարիւրապետին:

Պարսպնք, ու ըստ չարբարպետու եւ շասաց  
սաք ելլեւ: Դարձեալ սկսաւ կործքէն արին հոսել:  
“Աւաղ որ մախաղս եւ պատառակս հետո

Հեմ առած, ո ըստա Անտրէ տրտմութեամբ։  
“Ի Նշ, ահա ահոր գարմանը, ըստա Ֆրանսուա,  
Անդրէնի կը Առանցաւի ճիշմարեն մթ էի երա աւ։

Ազգակառ ու Աւտոմելիցի ճակատան մէջ էր ոս ալ՝  
Տիկին, գարձար գաղղական ազնությունը դէպ  
ի Տօննա Մարտ, ներեցէք անքաղցավարու-  
թեանս, չեմ կրնար վայելլութեան միտ գնել: ո

Այս խօսքերով վերաբիռն մէկ զի նետեց եւ  
շապէէն երկայն շերտ մը կտրեց հանեց, եւ ուրիշ  
կտորէ մ'ալ վերջին բարձիկ մը շինեց եւ այն շեր-

“Հիմայ ի՞նչպես եք, հարիւրապետ, ի հար-

“Ընորհակալ եմ, չնորհակալ, ընկեր, շատ  
աւագ է. պատ հաղթականութիւն կը թանար բայց

“Մարիսմ”, ըստ Հարիւրապետը մեղմաձայն

եւ ձեռքը կարկտուեց, մաս բարեաւ. ասիկայ տխուը՝  
բայց երջանիկ տեսութիւն մըն եք: ո  
“Եօթա պահեաւ, առենիկամ, ապատասնանեց”

— Երթսա բարետաւ, բարետան, զպատօնանց  
Մարիամ արտասուելով։ Երանի՞ թէ վերստին տես-  
նէինք զիրար, եւ ալ այնուհետեւ չըստնուեինք։»

Աշրջնի խաղքերուն խառնուեցաւ. Պատերազմողաց խառնիխուռուն հրայրանի ձայնն եւ վայրենի պատճենն է. Եթե իսկ հնաւեն՝ ո՞ւ այս հօսանի

աղաղակն եւ թմբկաց հաշեւը՝ որ այս հրացամի  
ձայնին յաջորդեց։ Տեսաւ Մարիամ որ Պատերազ-

Սարգսուն Պահապահության վիճակական դրվագները համապատասխան են առաջ քով մնաց: Իւր Հարյուր մարդու պահապահության մեջ առաջ քով մնաց: Եթե Տիգրան առաջ քով մնաց, ապա Հազար առաջ քով մնաց: Տիգրան առաջ քով մնաց: Եթե Տիգրան առաջ քով մնաց, ապա Հազար առաջ քով մնաց: Տիգրան առաջ քով մնաց: Մասնաւոր լինանալին են առաջ քով մնաց: Տիգրան առաջ քով մնաց: Եթե Տիգրան առաջ քով մնաց, ապա Հազար առաջ քով մնաց: Տիգրան առաջ քով մնաց: Մասնաւոր լինանալին են առաջ քով մնաց: Տիգրան առաջ քով մնաց: Մասնաւոր լինանալին են առաջ քով մնաց:

Զօրս զիմուորք իրենց Հարթիրապետն յաջութեամբ քարտավալյուրց հանդեցին, եւ ինչպէս Անարտ ուղարկ գտած էր, Գաղղուացը յուաշ է իմելի իր դիրքն ապահովաւ: Անոր Համբար ծառակու ճիշերկան յուրաքանչ յուրաքանչ մը ջնշեցին, իրենց վերսպահն մաս քը պատագագ մը ջնշեցին, իրենց վերսպահն մաս քը պատագագ մը պատագագ մը ջնշեցին, իրենց վերսպահն մաս քը պատագագ մը պատագագ մը ջնշեցին:

Բերդում մէջ ամենայն թէ կերպարանիփի եղած էր: Օգնութեան եկու զգին մէկ մաս ըբեր էր առաջ գույք էր: Հուն էր գնացին վիրացործք, որ կտառաբար անկելանց մը բացաց էր: Ճան ըբերին մէջ զգիթ է գտանակ վիրապը զառ հարցրապետն, որոյն վիրապութան էին ըբրին մէջ եղած խառն առաջ բարձր ժամանակ էր: Եթե մէջ վիրապուր կ'ազն էին իրենց: Բերդապահ այրդէ անկողններուն վայ պարագացած էին զիրանեց: Հարցրապետն այ հօն ըբրուցան, եւ լաւ ուղանելու մէջ թիւն զառ որչաք այն շփոթ ժամանակի կը ներէր:

Պատերազմին յաջորդ օրը վերաբեր խորերը Պատերազմին բանահած էին: Ճանալ աղ կարի վերապը, որոնց սան կարի գիրուր թիւն կը Հանապիշ մասոցանել: Փափուկ մամոն վաս փառաւած էր Ենթարկա սասակի չըրման, բայց աելի փայտեր ներքին ան անշերտութենէն՝ որ վիրաց պատճառ առ երկայն առան Գաղպացոց հետ իւղուն գագրեցոց ած է: Աէրերը մահացու չեն, բայց շատ արին կրուսած էր, եւ կարի վիրը մաս կու կոր չէր, բայց երկայն եւ լայն պատասխած մ'ունէր: (Ըստ-անելին)

## ԱՅԼԵՐՎՅՈՒԹ

ԵՐԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ամարիկայի գտնուելուն 400ամիաց յորեղեանը:

Ապանից արտաքի գրուց եւ դամբական նույթեան արտաքսեալոյ Միջեւալ - անհանգոց եւ Ապանիական - Ամերիկան հասարակակետութեան ներկայաւուցաց առաջարկեցին, որ 1892ին Ապանից հետ նոր աշխարհի գանձելը առ 400 ամեայ օրերեւան կատարեն: Ապանին կը նորին Բարձրա-սին մէջ այն տեղի՝ ուստի Քրիստովի Կողմէու Ամերիկա գտնենու ճամփարաց ելու, արագ ի կամ-քնչել ի պատճ նորա Եւրոպական եւ ամերիկան ամեն պետոթիքն, ինչպատճ նաև աշխարհին աշ- խան հասարական եւ առաջամատան բնիքութիւններ պատի հրապարակունք հանդիսին պաշտօնական ներկայաւուցիչներ յուրաքիւթեաւ:

## S'NSUSCEN'S

ԹԹՈՐԱԽԻՒ ԵՎ ԿԱԽԱԾԱՀԱԼԱԿԻ ԴՐԱՄԱՆ:

Ույլէր եւ կարոն թէ իշխան բարդիք ԲժՇՀ-  
կական ճեմարանին ներկայացցին ֆրորիփ թթվան  
(acide hydrofluorique) իր գարման թօքախափ  
եւ հաւաղիսիլիք: Ճեմարան ներկով բայց եւ  
չփակպար թջշկաց յանձնեց այս գարմանն իրան  
քննութեան առնուլ եւ ասոկը գարմանը ճշգիւ  
փորձելն ետեւ կը հաստատե՞ն թէ այս գարմանն  
առողջապար է: Եթի իր այս գիւղու ուրիշ բան չէ:  
Եթէ ոչ գիւղապարուն հաստատե՞լ իր երեսը թէն,  
որ ապահով գործատան մէջ կ'երեւայ: Այսիքէն  
երբ ազակի յզիղն թքախափ բռնուի, սովորաբար  
ապակոյ կիրապան կ'իմադարսէ, ուր օգն միտո  
վրդիքի թթվաու կ'է: Յիշելու երեք թջշկաց  
փորձեռան համեմատ, այս գարմանն թջշկաց  
առաջին երեւային այն է որ ափորժակ կը բացուի,  
փոխուն ու թաւացն եւ գիշերացն բառնիկներ՝ կը  
գագին, տեսդացն որ գագին անդամանները կ'անդամանն  
եւ նարմնց կը լուրջ կ'ծանրանայ: Հարեր հիմանդ-  
ներէն որոնց վայ փորձ եղած է, ճիշ թջշկացած  
են, 41ին վիճակն եաւկո լաւացած է եւ յօյ կոյ՝  
որ եթէ գարմանը շարունակութ կառապահապէս կը  
թջշկուին. 14ին հիմանդութիւնը կ'անդ առած է,  
եւ միայն 10ը մեռած է: Եթի հիմանդութիւնն  
առական առաջին աստիճանին մէջ է ընդ հարա-  
պէս միշտ թջշկուած է:

## ՄՊՆՐԸԸՆՈՒԹՔ

Խոսի թուղթ:

Եռամին խաղի թուղթը կ'երեւայ թէ ճե-  
մարան հնարուած է: Խաղի թուղթն եւ բուզան-  
ցան Արարաց ձեռաօք, որ բարձակեալ թ մղյու-  
զայ ձեռաօք կ'նկարէն, բայց խաղի թուղթը մի-  
այն գուշակնեած համալ կ'գործենին: Եւ-  
րապար մէջ խաղի թուղթը առաջն հնարը կ'երեւ-  
այ ի Սպարտան 1388ին Ցովհաննեւ Ա. Գաորդիլոյ  
թագաւորին ժամանակ: Գաորդիլոյ մէջ 1392ին ա-  
ռաջին անդամ ձաքարեն Կրկնուեր խաղի  
թուղթ Գաղցից կարութ Զ. Տէկարսին թագաւո-  
րին գրասնաց համար: Տէկարսին խաղի թուղ-  
թը, որպէս կ'երեւայ, խաղի թ գերմանին հրասա-  
րակուած է 1433ին, ապա Խոսլիսան առաջին անդամ  
1441ին:

Ամերիկայի լրագրութիւնը:

Իւ լրագրութիւնն ազատ երկու մը մէջ որ-  
շափ կ'նայ ամէլ՝ կը ցուցնէ Հիւս. Ամերիկայի  
լրագրութիւն:

Նիւ եօրքն առանց լրագաղանցութեան լլա-  
գութենէ որորուած է: վան թ ցերեկուան եւ գի-  
շերուան իւրաքանչիւր ժաման լրագիր կը հրասա-  
րակուի: Մանհանդան թաղին մէջ միայն, որ  
1,300,000 բակիւ ունի, 23 ամէնօրեայ օրագիր  
կայ, որոնց նախարարաց յան են Herald, 190,000  
օրինակ. World, 150,000 օրինակ. Morning Jour-  
nal, 100,000 օրինակ. Sun, 100,000 օրինակ. Dail-  
y News, 160,000 օրինակ. Times, 150,000, Tribune,  
50,000, Evening Telegram, 80,000. Eve-  
ning Post, Mail and Express, Star, Commercial

Advertiser, Illustrated Daily Graphic իւրաքանչիւր 5000—15,000 օրինակ օրին: Jerseyey—City (130,000 բակիւ) եւ Brooklyn (600,000 բն.) որ  
բուն նիւ եւ որքի կը վերաբերին ամէն որ իրկիւան  
միայն 10 թէրթ կը հրասարակուի:

Նոյն երեւայը կը տեսնակի րավագակ չիւ: Ամերիկայի մէջ, Ամէն քաղաք որ 10,000 բակիւ  
ունի, կ'ունենաց նաև իր Star, Telegraph, Pioneer,  
Advocate, Argus, եւ այս լրագրութերը: Գիւ-  
լամութիւր 900,000 բակիւ ունի 19 օրաթէրթ:  
Պատթիւր 425,000 բակիւ ունի 11 օրաթէրթ:  
Զիւսակիւր 600,000 բակիւ ունի 17 օրաթէրթ:  
Աստ Ֆրանչիսակ 250,000 բակիւ ունի 18 օրա-  
թէրթ:

1885ին արուած վիճակագրական տեղեկու-  
թեանց համեմատ խաղաղական եւ Արարատան  
ծովերու մէջ բակիւ 35 միլիոն հոգւոյ միտքն կը  
սովորանէին 1183 օրաթէրթ, 10,082 շաբաթա-  
թէրթ, 139 շաբաթն երկու անդամ հրասարա-  
կուող՝ 39 ըրունմէջ հրասարակող լրագրու, իսկ  
ամսաթէրթը եւ եռամսեայք 2,501: Ամէնին ի  
միտքն առեալ՝ 13,944 լրագրի: Մասրութեան  
արժանի է: որ 1860ին դեռ միայն 6253 լրագրի  
կար Հիւս. Ամերիկա:

Իսկ Հայուսային Ամերիկայի մէջ, մասնաւանց  
Մանէկիւտիւն եւ Պուէտո Ռիուէ, լրագրութիւնն  
ամէն երկիրներէ աւելի յարացած է: Մանէկիւ-  
տույ լրագրուը՝ որ 125,000 բակիւ ունի, 23 ամէն-  
օրեայ լրագրի կը հրասարակուի, ուր վիւնաս 15  
հաս միտքն: Խիկ Պուէտո Ռիուէ՝ որ 400,000  
բակիւ ունի, 21 ամէնօրեայ լրագրի կը հրասա-  
րակուի: Համերկրա այսու՝ պէտք չէ ասոր վայ մէջ  
գուղափար մը հազմել՝ վասն զի հոն ամէն մէջ քա-  
ղաքական կազմակցութեան խաւերն, եւ նայն իսկ  
առանձական երկսփիփանը իրենց իրեւու գործիք  
օրագիր մէջ կը հաստատեն, որ շաս անդամ երկու  
շաբթէ աւելի շապիքի: Եւ ընդհանրապէս հին  
ոսպվ են ապարանաց կազմաներն:

Աշխարհին երկամ թողիքը:

Հաս ճշգագոյն եւ պաշտօնական տեղեկու-  
թեանց բավարակ աշխարհին երկամ թողիքն ար-  
ժած է իւր 104 միլիոր մարզ: Ասկէ 58 միլիոր տ  
կ'ինայ եւրապարի վայ, իսկ աշխարհի միու մա-  
սնաց վայ ի միսուն 46 միլիոր է: Խիտ եւրապա-  
րի երկամուգիքը շատ սուլ շինած է, յայսնի  
է անէկ՝ որ իւր 58 միլիոր մարզուն 195,057 քի-  
լումեր ապարակ մը գրաւած է, ուր Մանակա-  
նահանց բաւաձինն 207,508 քիլումեր ապարակ  
ունին: Բաւաձին ամէն է որ Եւրոպայի երկամ թողիքն  
իւր ապարակի բնադրակներու պաշտիք փոյթ չի  
ցուցրներ, վասն զի տեղ տանի: ուր որ Ամերիկա եւ  
Աստրալիան անույունի կը ցուցընեն, Եւրոպական  
տերութեան մէջ Գերմանիա առաջին տեղն կը  
դրաւէ իւր 37,531 քիլումեր ապարակաւու Գայ-  
դա ունի միայն 32,491 քիլումեր, իսկ Անգլիա  
30,843: Անգլիան ունի նաև Բրիտանական Հիւս:  
Ամերիկայի մէջ 17,500 քիլումեր, եւ Բրիտանա-  
կան Հիւսականի մէջ 19,308 քիլումերէ աւելի  
երկամ թուղւ ապարակ: